

եւ տերութեան պարտոց պաշտօնարանին մէջ ունեցած պաշտօններուն: Լաման Պէյ իւր ազատ ժամանակը կը գործածէ նկարչութիւն սորվելու եւ միագումայն ինք զինքն այն ճիւղերու մէջ կատարելագործ ելաւ, որոնց կատարելով զիտութիւնը կը պահանջէ իւր թմանարանը: Իւր նկարած նկարն այն ամենուն յայտնի է, որոնք Պատանդնուպոլիս գտացած են: Լաման Պէյ 12 տարի յառաջ իւր ուսման ընթացքն իտարից կատարած է եւ հոն նոյն ժամանակուան երեւելի գիտնականներուն հետ մտերմական յարաբերութիւններ ունեցած է: Բարիք արուեստից ու հասիտութեան մէջ ստացած խորին գիտութիւնն է իւր այժմեան մեծապատեն ձեռնարկութեանց յաջողութեան ուղեգրագրութեամբ: Գործը նաեւ կրցաւ իրագործել, կուսելով ընդհինուր թեանց զէմ' եւ տայլով գործի մը գոյութիւն: Էլտա զարմանալի հանձար ու հաստատամտութիւն ունի Լաման Պէյ, որ կրցաւ Յաճկաց մէջ արձանագործութիւն եւ նկարչութիւն մուծանել...: Գարձեալ կրցաւ այնպէս սննդատեսուք միջոցներով 130 աշակերտով արուեստից գործը մէջ հիմնել, եւ միւս կողմնէն այլեւայլ պեղումներու եւ իւրագարկութեանց ձեռնարկելով՝ գտած 17 փասուքը գազաշերտը Պատանդնուպոլիս բերաւ եւ անոնց համար զատ շէքը իւր կանգնեց, Նախ եւ յառաջ Լաման Պէյ համբաւ հանց իւր արուեստագէտ: Իւր նկարչութեան մէջ անցնող համարը Վէհ. Սուլթանին մտագործութիւնն իւր վրայ գարձաց, որ 1871ին իրեն յանձնեց Ստամպուլ թմանգարանին վարչութիւնը: Այս ընտրութեան յաջողութիւնը կը տեսնուի Լաման Պէյի գործած գործաքերէն, որոնցմով այս թմանգարանն արդէ Ներսիսայի ամենակարեւոր թմանգարաններէն մին կ'առնէ եւ գիտնական աշխարհի մտագործութիւնը յիշքը գրառեց: Այս համով ենք՝ որ Օսմանեան պետութիւնն իւր ժողովածոյից յամաշայման համար նպաստաւոր միջոցներ պիտի մատուցանէ եւ հիմնաւելի թմանգարանական գրաստան օգնելու ինք զինքը պատրաստ պիտի ջուջընէ: Լաման Պէյի անշահանդիւր գործունէութիւնը թէ՛ տերութեան եւ թէ՛ ամեն գիտնականաց ձեռնառութեան արժանի է:

„Athenäum“.

Mr. WALLIS



ԱՐԵՒՏՐՈՎԱՆ

(ՏՃՆԵՎՈՒԹԻՒՆԸ ՊՐ. Ջ. ԲՈՐԱՆՈՎՉԻ)

ՊՈՍՏԻՆՆԵՐԻՍԻՍ ԵՎ ԱՐՏԵՃՈՒԹԻՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՐՈՎՆԵՐ

 արեւ տարի Կ.Պոլսէն կ'արտածուին հետեւեալ առարկաներն:

1. Տրւիմ Էժի (gummi dragant), Ատիկայ Ժոզը Ատիկէն Կ.Պոլսն կու գայ այլեւայլ որպիսութեամբ, (1, 2՞ եւ 3՞ տեսակ սպիտակ, 1 եւ 2՞ տեսակ խարտեաշ, 1 եւ 2՞ տեսակ դեղին, հոգախտն եւ բնական ապարմը,) եւ անկէ

կ'ուղարկուի Ամերիկա, Անգղիա, Գաղղիա, Գերմանիա, Աւստրիա-Հունգարիա, Գաղղիա եւ Գերմանիա շատ կ'առնու: Աւստրիա եւ Ռուսաստան շատ թէշ: Աջիւր տեսակներն արկղէ մէջ կ'ուղարկուին. արժանը՝ պարկի մէջ: Այս ապարմին արտածութեան կենդանութ չէ պատահեաւ Կ.Պոլսն. վասն զի մեծ մասն Մերսինի եւ Պէլլուսի թրայէն կ'ուղարկուի:

2. Դիսիլի Գոթիլի (Rhamnus cathartica): Ատիկայ կու գայ Ժոզը Ատիկէն, այսինքն՝ Սվազ, Էնկիւրիւ, Թաքաթ, Սիլիհ, Ճորտմ, Ամասիա, Եօզլիսթ քաղաքներէն, եւ Կ.Պոլսէն կ'ուղարկուի Եւրոպայի այլեւայլ տեղերն, բայց գլխաւորաբար Անգղիա, վերջն ժամանակներս նաեւ Ռուսաստան: Գերեղու համար՝ իրեն մաքրողական, եւ նկարչութեան մէջ իւր կանաչ ներկ կը գործածուի:

3. Սուխի: Ատիկայ Թաքաթէն եւ Գասգամպոլէն կու գայ այլեւայլ որպիսութեամբ՝ 1, 2՞ եւ բնական աստիճան: Կ.Պոլսէն 100—500 քիլոկրամ ծանր ծրարներով կ'ուղարկուի Եւրոպա:

4. Ալիւն: Առուտուրի մէջ Նշանաւոր տեսակները կը մատակարարեն Վիւլէ, Օլյատիճ, Մալաթիա, Սիլիհ, Թաքաթ, Էնկիւրիւ, Գարա-հիսար: Ամենէն աւելի կ'երթայ Ամերիկա. ասկէ զատ՝ Անգղիա, Գաղղիա, Ռուսաստան, Գերմանիա, եւ այլն: Ամենէն նուազ կ'երթայ Աւստրիա-Հունգարիա, ասն զի հոս մորֆինի մեծ գործատներ չկան, իսկ գեղալմաճաք համեմատաբար շատ թէշ կը գործածեն:

5. Արթիլ խը: Ամենէն ընտիր վարդի իւրը կու գայ Գրզանլըքէն (Մրեւելեան Ռուսիլը):

6. Ուխիլիլի: Որովհետեւ Յամեմատանի մտալմաճառներն ոչխար մորթելու ժամանակ մորթին մեծ զգուշութիւն կ'ընեն, անոր համար ոչխարի մորթի մեծ արտածութիւն կ'ըլլայ. գլխաւորաբար Աւստրից ձեռք ուրիշ երկիրներ կ'երթայ. իսկ գառնուկի մորթին, որ աւելի արժանի է, ամենէն աւելի Անգղիա կ'երթայ: Նոյնպէս ոչխարի բուրբը:

7. Ռիսիլի Գոթիլի: Ատիկայ մեծաւ մասամբ Աւստրիա կ'երթայ. բայց որովհետեւ ապարմը լաւ չի պատրաստուիր, ընդհակառակն Ռուսիա այժմ լաւագոյն տեսակներ կը պատրաստեն այս ճիւղն օրէ օր կ'իյնայ:

8. Ծաւլիլիլիլի: Այս ապարմը Էւրոպէն հիւրէն կու գայ: 1888ին գրեթէ 9500 արկղ արտածուեցաւ, կեսէն աւելին 2՞ տեսակէն:

9. Գարթի (Խալ): Կ.Պոլսէն արտածուած


գորգերու գլխաւոր տեսակներն են՝ ուսական, պարսկական, արմանական եւ անտողական գաւառներն: Ռուսաստան կը մատակարարէ Հերփանի, Սէճճատէի, Ղերէի, Տին Պարուի, Գարապաղի, Սումաքի, Գաղապի եւ Տերպէնդի գորգեր: Պարսկաստան կը մատակարարէ Սէճճատէի եւ Ֆերահանի գորգեր, որ շատ կը ծախուին: Խորասանի գորգերն աւելի Կ. Պոլսն կը գործածուին եւ շատ քիչ կ'արտածուին: Վերջին ժամանակներս Հերփանուն պարսկական նոր գործուածներն շատ կը փնտռուին եւ Ֆերահանի գորգերու հետ կը մրցին: Կելովճիստանէն կու գան Տին պարսկական գորգեր: Փուխար կը մատակարարէ Սէճճատէ գորգն: Ցաճկաստան կը մատակարարէ Կիլի, Սէճճատէ՝ արկղի համար եւ Չիւսիսի գորգ: Աճն տարի Կ. Պոլսէն գրեթէ 160.000 գորգ կ'ելլէ բոլոր տեսակներն ի միասին, որոն գինն է իբր 250.000 տաճկական ոսկի: Գլխաւոր զնորներն են՝ Անգղիան եւ Ամերիկան, որոնք տարին գրեթէ 150.000 լիւրայի ապրանք կ'առնուն: Ասոնց կը յաջորդեն Աւստրիան եւ Գերմանիան (գրեթէ 50.000 լիւրայի), եւ ետքն Գաղղիան եւ Իսպանիան: Ֆերահանի, Խորասանի, Հէրիս եւ Չիւսիսիական գորգերն չափերով կը ծախուին, իսկ մնացեալք մեծաւ մասամբ հատով:



ՎՊՆՈՒՆՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾ ԸՆԻ ՑՈՒՎՈՍՑՈՒՄ

Անգղիոյ վաճառականութեան տեսին նախագահը անցեալ տարի Յունիս Ցին ի հաստանդնուպոլս գումարտած ընդհանուր ժողովոյն մէջ ծառ մը խօսեցաւ, յորում Անգղիոյ՝ Ցաճկաստանի մէջ ունեցած վաճառականութեան արգանց վրայ իւր տգնհոյթիւնը յայտնեց: Անգղիոյ Ցաճկաստանի հետ ունեցած վաճառականութեան, ըսաւ նախագահը, վիճակագրական արձանագրութեանց նայելով՝ որ ըստ օրէ եւ կ'ընթաց, մինչդեռ մեր անյայնաներն՝ Աւստրիան, Գերմանիան եւ Գաղղիան կը յառաջանան: Ասոր պատճառն է գերմանացի վաճառականաց աշխուրջ գործունէութիւնը, վաճառականութեան համար ճանապարհորդութիւն ընդդէմը եւ գործակատարաց լուսադնոյ զբօսութեան մը հետեւին, համեմատաբար վաճառաց սածնութիւնը, եւ վերջապէս գերմանացի վաճառականին ապահովութիւնը, թէ կրնայ ի հաղթաւորութեան իւր աւերակներէն օգնութիւն գտնել: Ասոր վրայ անփնչպէս աւելցուց թէ նորեքս Անգղիոյ խորհրդանոցէն նաւատորմին զօրացնելու նպատակաւ որոշեալ փոխառութիւնն Անգղիայի աղքեցութեան անկուս շատ օգնեց: Վաճառականական սեռեականացեալ տարի ինքրանք էր որ Անգղիան միայն վաճառականութեան համար գետպան մ'ունենայ: Բաւական ժամանակէ ի վեր սոյն գետպանութեան

պաշտօնն վարած էր Պր. Լէվ՝ որ Բեդերպուրդի կը գտնուէ: Սակայն իւր իշխանութեան սահմանն մէջ Ցաճկաստանն, Պարսկաստանն ու Ռուսաստանը թովանդակելով՝ շատ ճակարակ է, ուստի նախագահը կը բացձայ՝ որ Ցաճկաստան տարնին գետպան մ'ունենայ: Անգղիոյ Արեւելեան Բուսնէի հետ ունեցած վաճառականութիւնն շատ զէջ վիճակի մէջ է. Ցաճկական պետութեան սահմաններու վրայ կանգնած մաքրաստներն անհեւին օգուտ չունեցան եւ գրեթէ չեն գործածուիր: Անգղիոյ անկարելի է այս կողմեր մըցութիւն ընել վասն զի ինք ստիպուած է առ հարիւր 16 մաքս վճարել, մինչդեռ Աւստրիան եւ Գերմանիան՝ առ հարիւր 8 միայն կը վճարեն: Սակայն յոյս կայ որ Եամպօի-Պուրկաղի երկաթուղոյն գինը շուտով լնանալով՝ անգղիական վաճառքներն ալ սովորական մաքսով ներմուծուին: Բայց Պուրկաղի վրայէ վաճառքներն փոխաբերել հարկ է որ միշտ սուշ ըլլայ: Կուստանդնուպոլսն Պալատին վաճառականութեան կենդրոնն ըլլալով՝ պէտք է որ Անգղիան շատց կուստանդնուպոլսն մեծափառանութիւնն իւր օգտին համար կանգուն պահել: Ըսուել ուրեմ նախագահն Արեւելեան շաքիկաւայ խնդիրը շոշափելով՝ ըսաւ. եթէ Անգղիան իւր աղքեցութեանը ջլմանայ լուծել այս խնդիրն ի նպատակ իւր վաճառաց փոխադրութեան՝ ընդդէմ գերմանական եւ աւստրիական երթեւեկութեան զիւրութեան, անկարելի է մեծաւ մասամբ չկորսնցնել Ռուսիան, Պուլխարիոյ եւ Ցաճկաստանի մէջ ունեցած վաճառականութիւնը:



ՅԱՆՎԱՐԻՆԻ ՄԵՆԲՐԱՆԻՐԷ

Վճռաւորութիւնն Ռուսոյ Պարլամետնի հետ: Մտովայի վաճառականք արեւադիր մատուցեր են ուսու կառավարութեան որ միջնադարութիւնն ընէ պարսկական մաքսային գրութիւնը կարգաւորելու: Վասն զի թովանդակ Պարսկաստանի մաքսն աւանանականաց վարձու կը տրուի, որոնք կ'որոշին վճարելի մաքսասկը: Պարսկական ընդհանուր օրէնք է որ վաճառքն հինգ առ հարիւր միայն մաքս կ'առնուի, բայց աւանանական մաքսատեարք երբեմն ութ մինչեւ տասն առ հարիւր կ'առնուն: Ասով շատ զգուշացած է վաճառականութիւնը, այնու մանաւանդ որ արդէն սկսած է Պարսկաստանի մէջ այլեւայլ ազգաց վաճառականութեան մըցումը:

Փերէլուրմիւն է իրաւաւճռաւորութեան մշտնապէս ի Ռուսաստան: Մտովայ կազմուած է նոր բաժանորդարական ընկերութիւն մը, որոնն նպատակն է թովանդակ Ռուսաստանն մէջ փերեղակեղինաց վաճառականութիւնն ընել: Բաց ի մայր մթերանոցէն ի Մտովայ, գաւառներու քաղաքաց մէջ ալ ճիւղեր պիտի ունենայ ընկերութիւնը: Կը կարծուի թէ ընկերութեան բուն